

Լ Ե Զ Ո Ւ Ա Գ Ի Ց Ա Վ Ա Ն

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐ ԿԱՅ ԶԱՅՈՒՆ ԶԱՄԱՐ

Սահակայ եւ Մեսրոպայ անմոռաց յիշատակին եւ Հայ ազգին՝ դարերու երկար շարքէ մը ի վեր, անոնցմէ վայելած բարերար — գրապարգեւին վերլուշման օրերուն մէջ, ներուի մեզի փոքրիկ դիտողութիւն մը: Ուրախ ենք ի սրտէ որ զրթթ է ամէն ճշմարիտ Հայ ջանաց տօնել կրկին յորելեանները, մէկն՝ աղմկալից, մեծաշունդն, բազմահանդէս փայլով, միւսն՝ յայմարագոյն դատեց, եղած պատիւներու վրայ ուրախանալով Հանդերձ, Սահակայ ու Մեսրոպայ ազգաշէն գործունէութիւնը՝ լուծեան մէջ փառաւորել, երրորդը՝ ջանաց սրտաքին Հանդէսներէն ու ցոյցերէն Հանել պէտք եղած դասը՝ համօրէն Հայութեան եւ ի մասնաւորի Հայ-գրականութեան համար եւն եւն: Թէ իրաւացի էին այս այլեւայլ տեսակետներն ալ, ընթերցողներու ապաստան է պատասխանը: Բայց թէ ինչու «Հանդէս Ամսօրեայն», երրորդ խմբին հետեւեցաւ, պատասխանը շատ որոշ է: Անցեալ տարիէ ի վեր «Հանդէս Ամսօրեայն», այս յորելեաններուն պտուղը՝ աւելի «գրական», բազմացած էր տեսնել, քան «գլորոցական», Յարգելով Հանդերձ այլոց տեսութիւններն՝ այս խնդրոյն մէջ «Հորիզոնի», ուղղութիւնն յայմարագոյն համարած էր: Եւ իբրեւ «գրական յորելեան», գրական հողի վրայ եթէ կատարուէր այս յորելեանական հանդէսը, տարակոյս չկայ, որ ոչ թէ միայն «Հանդէս Ամսօրեայ», այլ նաեւ դեռ շատ մը գրագէտ ու գրականանէր Հայեր այլազգ պիտի բերէին իրենց մասնակցութիւնն այս չքնաղ ու անջինջ յիշատակին վերարծարման առթիւ: Ծանկարձ Վաղարշապատու դռներուն լայն լայն բացուիլն եւ այս «գրական յորելեանին», ալ իբրեւ ուսչիլիսայ-առաջնորդ փողահարուիլն, ի յառաջագունէ խրատեցուց այնպիսիներն, որ չէին ուզեր անպատճառ «հրօսկան կերպարանք», տալ այս հազուադիտ գրական յորելեաններուն: Մանաւ-Մնարոպ «Եկեղեցական», այն, իսկ իրենց գործը՝ «գրական», . . . : Պատասխան թող նկատուի այս նախադասութիւնս այն ամէնուն, որոնք սկզբամբ հակառակ են այսպիսի ազգաշէն ու ազգանորոգ «գրական յորելեաններու», եւ անոնց՝ որոնք յարմար ատենն հասած նկատեցին՝ յանկարձ «Մխիթարայ Մեծի», ինկած առաջնութիւնն իրենց սեպհականելու . . . : Գոնէ հանդիսական յորելեանի երկրորդ կէտին համար՝ անժխտել է մեր բաժը, քանի որ Եակոբ ի Վննտիկ տպագրել կու տայ իւր առաջին երկը, — ահա ուրեմն Վննտիկի Մխիթարեանց յայտ՝ առաջնութեան իրաւունքը, եւ 1512ին տպագրութեան մուտքն ի մեզ մասնացոյց ընողն է առաջին անգամ հրապարակայայտ ծանուցողն է՝ Վիլննան, «Հանդէս Ամսօրեայի», խմբագրութիւնն, եւ յօդուածագիրն՝ արդի Ընդհ. ԱրբաՀայրն՝ Գեբ. Գրիգոր Գովրիկեանց, — ահա ուրեմն Վննայի Մխիթարեանց ալ առաջնութեան իրաւունքը . . . : Թերեւս զանց առնուէին այսպիսի նկատումներ եւ ի մոռացման նետուէին, եթէ մեր սպասած գոնէ փոքրիկ մէկ կէան իրազորուէր, այսինքն՝ յորելեար տարւոյն մէջ՝ — չըսեմ՝ յորելեանին օրը — այլեւայլ առաջարկութեանց թուոյն մէջ՝ լսէինք, կարկայինք, տեսնէինք փոքրիկ հեռագիր մըն ալ՝ իբր ապացոյց այս մեր — գրական առաջնութեան իրաւանց, կրկին Մխիթարեանց հասցէին՝ . . . :

¹ Ի բաց առեալ Փիլիպպէի եւ Վիլննայի Հայ գաղութին հեռագիրներն. որ սակայն իրաւունք կու

Ձեռք անբաստաներ. բայց փափկանկատ եւ աւելի՛ նրբադատ, այս վարմանց անգործարութիւնը, կը ստիպէ այսօր զմեզ որ “Հանդէս Ամօրեայն”, ցաւ յայտնէ այս անտարբերութեան վրայ, զոր աւելի մոռացկոտութեան կը վերագրէ քան նպատակաւոր անտեսարարութեան: —

Մեր ցաւն այսպէս ամօքելէն ետքը՝ օրտով մօտն էինք Սահակայ եւ Մեսրոպայ, եւ արտով մօտ պիտի մնանք: Հայ լեզուի, Հայ պատմութեան ծառայութեան պարծանքը՝ զոր գրած ենք մեր գրօշակին վրայ, կը ստիպէ զմեզ որ կարկառունք մեր ձեռքը հոն, ուր կը տեսնենք, թէ հրաւեր կը կարդացուի յասպարէզ: —



Այս քիչ մը երկար յառաջաբանէն ետքը փութով պիտի ընդունինք այն հրաւերը, զոր կ'ընեն այսօր մեզի՝ յայտնելու մեր միտքը թէ ինչ կը խորհինք “Հայ ուղղագրութեան”, ինդրոյն նկատմամբ: Շատ երկար ժամանակ անցած չէ այն օրումնէ ի վեր՝ ուր հրապարակաւ յայտնած ենք մեր տեսութիւնները՝ “Հայ ուղղագրութեան”, ինդրոյն առթիւ, եւ մեր տեսութիւններն ամփոփած ենք հատորիկի մը մէջ¹: Այսօր դարձեալ կը ծեծուի նոյն խնդիրը:

Սակայն նախ զայս որոշենք. “Ուղղագրութեան խնդիր կայ հայուն համար”, Սո պիտի չքաշուէի “Ո՛չ”, մը պատասխանելէ, եթէ “Հայ”, ըսած ժամանակ պիտի ըմբռնէինք՝

1. Հայաստանի մեր բնիկ Հայը.
2. Արեւմտեան Հայերէնը գործածող Հայը.
3. Հայերէնն՝ իբր գործարանաւոր լեզու՝ ընտրասական-կազմական կեանք ունեցող նկատող Հայը:

Եթէ այս երեք դասակարգի Հայերը պիտի ունենանք մեր աչքին առջեւ, այն ատեն, պիտի ըսենք որոշակի, թէ Ուղղագրութեան խնդիր չկայ հայուն համար²:

Իսկ եթէ “Արեւելեան Հայերէնն”, գործածողներու եւ գրողներու վրայ պիտի դառնայ խօսքը, այն ատեն պիտի ըսենք համարձակ, այո՛, կան ուղղագրութեան՝ եւ աւելի եւս կարեւոր լեզուական խնդիրներ,:

Ա.

1. Ի՞նչ է “ուղղագրութեան”, խնդիրը:

Քերնի հնչման համապատասխան նշանադիրը գտնել: Կը զարմանանք, որ Հայերէնի համար կը յարուցուին այնպիսի խնդիրներ, որոնք տեղի չունին, վասն զի բնիկ Հայաստանցին՝ իւր ծծած օդին հետ, խմած ջրոյն հետ, կը ծծէ կարծես, Հայ հնչումներն ալ. թերեւս չճաննայ անոնց համապատասխան նշանագրերը, բայց հնարաւոր չէ, որ հնչումները շփոթէ իրարու հետ: Բնիկ Հայաստանցին՝ ըստ առաջարկութեան ուղ-

աւան մզի այսպէս մտածելու, քանի որ միայն այս քաղաքներուն մէջ արդար գտեր են այս հետազոտող: Իսկ պատմական մարմիններն...

¹ Հայերեն լեզուի Ուղղագրութեան խնդիրն (1910, Ազգ. Մտն. կԱ):
² Թեպէտ ունենք “յիմարութիւն, ազիտութիւն”, վերագրեն այս տեսութիւնն ունեցողներու... .

զազրութեան ինքիր յարուցանողներու՝ պիտի շփոթէր իրարու հետ հետեւեալ հնչեւներն ու անոնց համապատասխան նշանադրերը, որ են՝

բ, ւ, փ.	յ, հ, խ.	ւ, վ, ֆ.
գ, Վ, ք.	ծ, ձ, ց.	ո, ըր, ո.
ղ, տ, թ.	ժ, ջ, չ.	ե, է. —

բայց՝ նոյն իսկ ծայնաշրջութիւն (Lautverschiebung) կրած գաւառներուն մէջ շատ զգայուն է հայաստանցոյն տեանջը՝ իրարմէ զանազանելու օր. աղ. ք ու ւլ. «Բան, գործ, դուրս», այնպէս բնական երանգով կը զանազանէ՝ «Պէտք, Կուրծ, Մալ», բառերէն, որ պարզապէս զարմանք կ'ազդէ: Այս իրողութիւնս հաստատած ենք՝ ոչ թէ մենք միայն, այլ այն ամէն ուսուցիչներն ու վարժապետներն, որ յարաբերութեան մէջ են կամ կը պաշտօնավարեն գաւառներու մէջ: Ապահով ենք, որ միակ կոչում մը՝ գաւառներու մէջ գործող արդի ուսուցիչներու, բաւական պիտի ըլլայ լեովին վերահաստատել, ինչ որ մեզի համար համոզում է: Շատ առեղձ ինչպէս քիչ մը յառաջ յիշեցինք, հնչեւները մարմնացնող նշանադրեր զիրար փոխանակած են, այսինքն՝ հոն ուր տի՛ Dal հնչեւը կու տան, շատ դիւրաւ կը զանազանեն՝ դ՛ տօ ձայնէն: «Մենք միայն մէկը կ'ընենք, դուք հասկցէք ամէնքը», ըստ առածին: Բայց աւելի զարմանալի է, ոչ թէ միջակ (դ), լերկ (տ) այլ թաւ՛ թն ալ գրեթէ անսխալ գործածութիւն ունի: Եւ այսպէսով եռակի աստիճանաւորութիւն մը ստեղծուած է հնչմանց մէջ¹, հնչեւն յառաջ բերող երեք գործարանաց գործակցութեան համեմատ: Եւ արդէն այս երեք աստիճանաւորութիւններն ալ միշտ կը պահուին այլեւայլ հնչեւներու միջեւ: Մեկնեմք զայս հետեւեալ երեք տառախմբերու վրայ. ծ, ձ, ց. ժ, ջ, չ. յ, հ, խ. եւն եւն:

Մենք ապահար մնացած ենք՝ զրակնութենէն իսկ զուրկ, մանաւանդ թէ անլիթերգազէտ (analphabet) կամ զրկ կարգալ չլիցողներու բերնէն՝ վերեւ նշանակած եռասին ձայներու իւրաքանչիւր եռեակին հնչեւներուն միջեւ եղած խտիրը լսելով. ծոր, ձոր, ցոր՝ ըստ արեւմտեան հայ արտաբերութեան՝ առաջինը կը հնչեն՝ dzor, երկրորդը՝ tzor, իսկ երրորդը՝ tsor: Նոյն համեմատութիւնը կը պահուի նաեւ միւս եռեակներու հնչեւներուն միջեւ. մենմ(եր), ջերմ, շերտ. զոր զգալի ընելու համար պիտի յարմարագրենք այսպէս. djendj, tjerm, tcetcod: Այս հնչեւներուն ծնանելու եղանակն հետեւեալն է. առաջնոյն՝ միջակի ձայն տարու համար, զոգածեւ լեզուածայրին երկու եզրները՝ կիսաբաց ատամնաշարքին վերի շնատամներուն թեթեւ մը կպցնեցնէ յառաջ՝ մեզմ՝ ռնգական ը կիսաձայն՝ մը կը կցի եւ յանկարծ կը հնչուի, այսպէս ըմ(է). իսկ երկրորդին՝ հայ արեւմտեան լերկին համար՝ մի եւ նոյն զիրքն՝ առանց ըի, եւ լեզուածայրին եզրներն աւելի ուժգնակի կը կպցին, շունչն աւելի բերնի առաստաղին կը փչուի, այսպէս ջ(այլամ). իսկ երրորդն՝ որ կըլլայ այս եռեակին թաւը՛ խիստ ու ուժգին. այսինքն նախընթացին կը հետեւի հազազային հ մըն սլ, թ(աղ): Առաջինը կը համեմատուի՛ իտ. già, Giacomo, անգղ.

¹ Երբ նշուեմ՝ կ'ընենք, կ'իմանանք այն բնական ձայնն զոր գործարանն (լեզու, ատամն, չթուռք եւն) յառաջ կը բերէ: Բարբոզին զատ է այս հնչումէն՝ իւրաքանչիւր զրին իւր գտնուած գիրքէն առած հնչազգուսնութիւնն, որ բնական է՝ աւելի ձայնագիտական ձեռնարկներու ուշադրութեան առարկայ է, քան այսպիսի յօդուածներու:

² Չգիտեմք ը ձայնաւորին հետ:

Johnson, James: Երկրորդ Տնչեւնը (Չ) կը պակսի նոր լեզուաց. միայն երբեմն կը լսուի իտալերէնի մէջ՝ երբ թաւ չն՝ նայ գրէ մը ետքը ինչայ. այսպէս non ci da, «չի տար մեզի», Երրորդը՝ այսինքն թաւ չն, Յիշտ նոյն է թաւ. c, գերմ. tschի հետ: Գաւառացին զարմանալի կերպով պահած է հնչման այս նրբերանգութիւնն, որով շատ մը հարազատ հայ բառերու գոյութեան իրաւունքն ինքը՝ գաւառացին, կը պաշտպանէ ու կը պահպանէ: Պիտի մեկնենք յաջորդ սողերու մէջ թէ յորում է այս իրաւունքը:

Շառստեան երկրորդ եռեակը թերեւս բոլորովին ազատէր զմեզ բացատրութիւն տալէն, եթէ չունենայինք շարքին համար ըսիլընելու: Մախպէս յն կը ընուր մեր սլոմեան պակաս մէկ ձայնը. տճ. قاما, անգ. Yankee. այսօր կը գրենք Յարմազ, նանկի, բայց այս յերիւրեայ նշանադրոյմ է՝ Կ ձայնին համապատասխանող: Մետրոպոլիտանային թերակատար պիտի համարուէր, եթէ այս կարեւոր ձայնին՝ գիր չկերպանէր: Ըրած է վարպետը, բայց աշակերտք անտես ըրած են: Գրոց համեմատութենէն իսկ կը համոզուինք, որ յին հազագային հնչումն նոր է համեմատաբար, նախնականն՝ ատամնական-լեզուական էր. յն. ʾIḡaṣṣ, ʾIerḡánḡ, ʾIwáḡnḡ, տառազարձուած են Յիսուս, Յորդանան, Յովհաննէս. ինչու այս տարապարտ փոխադրութիւնն՝ պիտի ըսիլնք, եթէ անծանօթ մնայած ըլլար համեմատական լեզուագիտութեան առջեւ՝ յի սլոպիսի մեծ ձայնական յեղաշրջութիւնը. բայց քանի որ անոր ատամնական-լեզուական յատկութիւնը գիտենք՝ Մետրոպոլիտանային թերակատարութիւնն ըսեմ՝ — կը սքանչացնէ զմեզ: Ուրեմն հիմայ կը գտնուինք եղած մասնակի փոփոխութեան առջեւ, «Մասնակի», կանտանենք, որովհետեւ այս գործարանական փոփոխութենէն յառաջ եկած հազագային հնչումը միայն բառերու սկզբուն (Anlaut) է, — ածանցներն ու բարդութիւնները նոյն կանոնին կը հետեւին, իսկ մէջն (Inlaut) ու վերջն (Auslaut) կը մնայ լեզուատամնային հնչունն այսպէս. յարմարել, յիմարել, — ան-յարմար, գեղեցկ-յարմար —, իսկ նոյն, տղայական, հայական հայ, վայ եւն եւն:

Բայց ըստ պատահանն եւ առանց հիման եղած է այս փոփոխութիւնը. Ոչ. ունինք այսպէս կարծելու երկու զօրաւոր պատճառներ.

ա. Լեզուատամնայինէն հազագային հնչում՝ յառաջ գալն ըստ լեզուագիտութեան է. հակառակն՝ անընդունելի է: Փոփոխութիւնն արտաքին գործարաններէն կանցնի զէպի ներքիններն, բայց ոչ ներքիններէն՝ զէպի արտաքինները: Երթնականէն օր. աղ. կրնայ հազագային յառաջ գալ, բայց ոչ հազագայինէն շրջնական: Pitarէն կրնայ յայր, ped-istէն հետք եւն, յառաջ պալ, բայց հէն՝ ք՝ երբեք: Մեր j = եէ կրնար վերջ ի վերջոյ հազագային հնչման վերածուիլ. եւ այս՝ ստուգուած է այսօր:

բ. Ըստ մեզ, քանի որ մեր բաղաձայններէն շտեղուն մէջ եռակի աստիճանաւորութիւն միշտ կը նկատուի (— որ երբեմն մինչեւ քառեակի ալ կը տարածուի), այսինքն քանի որ մեր գործարանական ձայնարտադրութիւնը միջին, լնրկ եւ թաւ աստիճանաւորութիւն մը ցոյց կու տայ, եւ կամ այսպէս ըսենք՝ կակուղ, մնղմ՝ եւ խիստ հնչուններ յառաջ կու գան, եթէ չի իբր մնղմ՝ (լնրկ) ընդունինք, եւ իս իբր խիստ (թաւ), կը պակսի միջակը (կակուղը), զոր բնութիւնը կը ստեղծէ ահա մեր բնիկ քառասոյնոյն բերանը: Անհնարին է չարչիլ, երբ յամառ, յամար եւ իսմ՝ քառերու զգալի տարբերութիւնը կը ըսէ մարդ մեր գաւառացիներու բերնին մէջ: Եթէ գիտմամբ իսկ փոխել ուզէք, իսկոյն իսկ բողբի ձայներ պիտի ըսէք, թէ «չիմ՝ ասի»

համառ, կասիմ՝ յամառ,, Դո՛ւ է այս զարմանալի նրբութիւնն, ի՛նչ է այս մանր զանազանութիւնն, որով բնիկ Հայաստանցիներ կը զլին, կանցնին զմեզ արտասանութեան փոփոխութեան մէջ. . . : Եւ սակայն այս իրականութիւն է: Հրապարակաւ մեր սքանչանքը պիտի յայտնենք Պր. Բժշկապետ Բ. Մուսարգեանի, որ “Մշակի”, մէջ (Թ. 223) այս օրերն՝ առանց մանրամասնութեանց իջնալու՝ յ տառի հնչումն պահպանելու վրայ այնպէս գիղեցիկ հրատարակութիւն մ'ըրած է: Գրագէտ-Բժշկապետն շնորհաւորելի է:

Հ իբր լնրկ գիր առնելով, ին՝ կ'ըլայ — par analogie — ասոր թաւը, բնիկ բերանն ալ ասոնց ընկեր տուած է՝ այսպէս ըսենք՝ միջակը, ուրեմն Ծ, ճ, ց || Ծ, ջ, չ ի քով՝ չենք քաշուիր յ, ՚, խ շարելու:

Սոյն երեւոյթը կը տեսնենք վի եւ լի մէջ: Բարեբախտաբար գաւառի գրողներ՝ խիտ պահպանողական ու պատուախնայիր իրենց նախահայր իբր ժառանգութիւն թող տուած արտասանութեան, լի եւ վի անիմաստ բանավէճը վարելու պէտք չունին, վասն զի հոս ալ պահած են երկու գրերու մէջ եղած նրբութեան զանազանութիւնը: Աւար ու Թուրքվար, (դէպ ի) վեր ու զրաւեր, արհաւիր ու վիրք, ըսնաւոր ու վրո՛մակ, առաւուշտ եւ վուշ, այնպիսի բառեր են, որ շատ դժուարաւ կը շփոթուին բնիկ սկանջներէ, եթէ լաւ հնչուին: Գաւառացին գիտէ լով հնչել փափուկ շփողականն, ու վով՝ խիտոր: Վերի ատամնաշարքին միայն կտրող ախտանքը վարի շթուանքն երբ թիթեւակի շջափեն՝ կը ծնանի լը, իբր միջակ գիր, իսկ երբ քիչ մը դէպ ի դուրս սեղմեն՝ յառաջ կու գայ վը, իբր լնրկ գիր, եւ որովհետեւ հոս ալ եռեակը ամբողջացնել կը ձգտի բնութիւնն՝ օգնութեան առած է, ի հնուց ի վեր (11 դար) եկամուտ ֆ իբր թաւ. որով կ'ուսենանք հոս ալ՝

Լ, Վ, Ֆ:

Տեղ տեղ արդէն առանց ֆ նշանագրի ալ՝ ֆի թաւ հնչումն կար, եւ ֆէօս (հոս) ֆէօն (հոն) եւն ասոր ասացոյցը կ'ըլան: Զարմանալի զուգարիպութեամբ սլա լեզուներէ շատեր այս ֆ ունին հո՛ն՝ ուր ըստ ինքեան թաւ թ (յն. Ծ) կը սպասուէր:

Պէտք կայ արդեօք յիշեցնելու որ մնացած երկաձայն բոյբերն ալ՝

ը, ռ գ, ժ ս, շ	}	քիչ շատ ձգտում ցոյց կու տան՝ ամբողջացնելու իրենց եռեակը: Որոշակի կրնանք հաստատել զայս ըի, ըրի եւ ըի համար.
----------------------	---	---

Սրբեմն այնպէս մը կը հնչուի ըն որ թաւ ո՛նն զգալի կը զանազանուի¹, եւ երբ երր, տարր, երրորդ եւն կը լսենք, իսկոյն գիտենք որ ե՛ռ ու տառ կամ եր(կ) ու տարի վրայ խնդիր չկայ, այլ երկուքին մէջ — միջնը — մըն է: Գրականութեան մէջ ալ Զրդ դարէն ասդին կը սկսի ո՛ն՝ ըր փոխանակել. այսպէս երրեակ = եռեակ: Սոյնն իմանալու է ս, շ (= ժաժ), գ եւ ժի համար:

Յօդուածի մը սահմանը չի ներեր՝ այս յայտնի ու ծանօթ իրողութիւններն աւելի եւս ընդարձակելու:

¹ Յայտն է որ գերմաներէն ու անգլիերէն այս երկու թրթուական ձայներն ալ փ եւ նոյն նշանագրով կը ներկայացուին:

Միայն ներուի Հոս մեզի փոքրիկ անդրադարձութիւն մը:

Հնուամերու նրբերանգութիւններն ու նշանագրերու պլաձայնութիւններն՝ այրու-
բնին իրր զարդարանք կամ իրր աւելորդ, թարմատար մասերն նկատուելու չեն:
Յայտնի է թէ է այս նրբութիւններն են որ հազարաւոր բառերու զոյութիւն տուած են:
Որչափ նշանագրերը ծոխ, այնչափ եւ բառադանձն կեծափարթամ կ'ըլլայ: Ուր
ոչտուութիւն նշանագրերու (հնչանշանկերու), հնն եւ կուտակում նշանակութեանց:
Ունիլ կը տարբերին հնն լեզուներն նորերէն, իրենց զմայելի բառական հարստութեամբ՝
որ բնաւ շփոթութիւն չի պատճառեր, վասն զի առատ նշանագրերու միջոցաւ՝ զատ
ու որիչ է իրարմէ այս բառերու զոյութիւնը: Երբ օր. աղ. ծոյլ, ծոյլ. յոյլ, հոյլ.
դոյլ, թոյլ. համար, յամար. քակ, պակ, փակ, քազ, պազ. դափ, տափ,
թափ, դաք, տաք, թաք եւն. այսպիսի գրեթէ նոյնահնչուն բառեր կը գտնուին
լեզուի մը մէջ, նշան են ասոնք այն լեզուին հարստութեան: Նմանաձայն կար-
ծուած գրերու հնչուններն երբ պահուին, այն բառերը միշտ իրաւունք կ'ունենան
իրենց զոյութիւնը պահելու: Ոչ ոք իշխանութիւն ունի այս բառերն իրարմէ տար-
բերող հնչանն նրբերանգութիւնները մնջելու, առարկելով թէ դժուարութիւն եւ
անյաղթելի դժուարութիւն կը պատճառեն: Մենք տեսանք որ մեր զաւառացիք՝ բնիկ
պահապանն մեր լեզուին, ազատ է այս դժուարութիւնն ունենալէ, եթէ միայն
օրինաւոր կրթութիւն մըն ալ ժառանգէ, ահա պահուեցաւ. հայերէնն անվթար ու
անասան:

Ցեաննք մեր 2 կէտը:

2. «Արեւմտեան հայերէնը գործածողներն՝ հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիր
ունին», թերեւս շատ անգամ անգիտակցօրէն իւր լեզուին հնուամերու պահպանող բնիկ
հայաստանցին առիթ ալ չունենայ՝ Սահակայ ու Մեսրոպայ աւանդած ժառանգու-
թեան վրայ նայելու այնպէս, ինչպէս ստիպուած են նայիլ «արեւմտեան հայերէնը
գործածող», զբազէտներ: Եւ ասոնք միայն կրնան մեզի խորհրդածութեան նիւթ մա-
տակարարել: Արդ, զլիաւորաբար թուրքիա եւ անկէ յառաջ եկած գաղթականու-
թիւններն՝ Եգիպտոս, Ամերիկա, Ռուսիա ու Աւստրիա, երբեք դժբախտութիւնն ու-
նեցած չեն՝ հայերէնի ուղղագրութեան խնդրոյն պէտքն զգարու. վասն զի քիչ շատ
ամէնքն ի բնէ «հայերէնախօս հայերէնաբարբառ», գտնուելու առիթն ունին: Դեռ,
փառք Ցեառն, օտարաբարբառ պլաձայն լեզուներ լսելու ստիպուած իսկ ըլլալով, խոր-
թացած չեն լսելիքներն, որով տեսակ մը «բնիկ դիւրութիւն», կը զգան: Հայ ուղղա-
գրութեան վերաբնութեան շատ պահանջկոտ չըլլալու: Առտնին այս առաւելութիւնն
քիչ ժամանակի մէջ կը կատարելագործուի զպրոցական դաստիարակութեամբ: Եթէ
արեւմտեան հայերէնն այսօր պահած է իւր փափկութիւնն ու հայեցի նկարագիրն,
ասոնք են պատճառները: Սահակ ու Մեսրոպ ծնան՝ այսպէս ըսնք, զբաւոր հայերէնն,
բայց Միխիթար մըն ալ մշանջնաւորեց՝ գոնէ արեւմտեան հայերէնն իւր զրականու-
թեամբը, զպրութեամբը: Անհամեմատ աւելի յարմարագոյն վեճակի մէջ են արեւմտեան
հայերէնախօսք ու զբազէտք՝ բնիկ հայ հնուամերու պահելու: Եւ մէյմը որ հնուամերն
պահուին, այլ եւս հարիւրին ինսուսն արդէն չքացած կ'ըլլայ հայ ուղղագրական
դժոխութիւնը կարծուած դժուարութիւնը:

Բայց մեր գործը չէ Հոս արեւմտեան հայերէնի զրուատիքն ընելու: Խնդիրն է
ուղղագրութեան վրայ, եւ այն ուղղագրութեան բարենորոգման կարեւորութեան վրայ:
Մենք պէտք չենք տեսներ այս նորոգողութեան: Միայն այս առթիւ դիտել կու

տանք, որ ուղղագրութեան մասին՝ արեւելեան ու արեւմտեան հայերէններու միջեւ եղած միջնորմը, մնալու է: Մի՞ փութիտ արտօրանքով, ցանկին միւս կողմն աչք նետել, այլ այս կողմը՝ սիրել ընել միւս կողմնս: Ռուսահայք՝ ինչպէս վարը պիտի տեսնենք, ունին իրենց ոճն ու հայերէնը, թոյլ տուէք որ ունենան նաեւ իրենց ուղղագրութիւնը. անոնցմէ ոմանք զի սիրեն եղեր գրել՝ նալ, թագալոր, թող գրեն: Իսկ այլք կ'ախորժին եղեր գրելուր, Աստուծ, Աէր ան, գրելու, թող գրեն: Բայց նաեւ իրաւունք տան մեզը՝ արեւմտեան հայոցս, որ պարծենա՞նք թէ՛ «մեր ուղղագրութիւնը կապուած է մեր անցեալի, մեր գրարար հարուստ գրականութեան, մեր ժողովրդի... Հետ: Ընդդէմ այդ կապը՝ կը նշանակէ գործել պատմական մեծ սխալ՝, Խելահաս ու չափաւոր գրողներ գիտեն միայն բարիքէն օգուտիլ: Կը խոցոտին մեր աչքերը երբ «Սէէր», «Նիքական», տեսնենք, արեւմտեան հայերէնին մէջ: Իսկ արեւելեան հայերէնին՝ ինչպէս անյարգ ու անհարթ ոճն՞, նոյնպէս ուղղագրութիւնն պէտք է իրենց սեպական մնայ: Եստ քաջ ըմբռնած են զայս «Ազատամարտի», վարիչք, որոնց մէջ ռուսահայ լեզուով գրողներ շատ կան, բայց կը ջանան իրենց գրիչը շարժել՝ իրենց ընթերցողաց հասկցած լեզուաւ, եւ կը հետեւին արեւմտեան ուղղագրութեան: Պէտք չկայ ընաւ «Կենդանի աղբիւր», թող տարով «գուբերու», մէջ հաւաքուած ջրերով մեր ծարաւն անցրնելու ճգնիլ: Փոխանակ ուղղագրութեան՝ ուրիշ առաւելաբանց գեղեցիկ յատկութիւն մ'ունի արեւելեան հայերէնն, անոր Հետամուտ ըլլանք, զայն ընթորինակենք, այսինքն միօրինակ տառադարձութեան հաստատուն օրէնքներն, որոնցմով կը վարուէին Սահակն ու Մեսրոպն եւ այսօր՝ քիչ թէ՛ շատ կը գործածեն ռուսահայ լեզուաւ գրողները: Եստ անգամ քարոզեցինք, որ գրաւորին մէջ պահուելու է նոյն գրութիւնը, իսկ արտասանութեան մէջ հետեւելու՝ ե՛ հնչման ընական զարգացման: Հիմայ տարօրինակութիւն կը համարուի եւ իրաւամբ՝ Wielickan Վիելիկական տառադարձներն, այլ պէտք է՝ Վիելիկայ գրել, սակայն Parisն ալ Բարիզ կամ աւելի խորթ Փարիզ գրեն ալ նոյնպիսի տարօրինակութեան կարգէն համարելու է: «Սահակ-Մեսրոպ», գոռացինք, «Սահակ-Մեսրոպ», յեղեղեցինք օրերով ու շաբաթներով, եւ սակայն Սահակ-Մեսրոպայ տառադարձութեան դառնալու եւ ոչ գաղափարն ունեցանք: Ո՛չ յանկարծակի, մէկ ոստմամբ, այլ աստիճանաբար դպրոցէն սկսելով: Պիտի ըմբռնենք այս կարեւոր կէտը...:

Այս յետադնացութեամբ Սահակ-Մեսրոպայ հնարած նշանագրերն ալ պիտի գտնեն իրենց գիտական հնչուներն եւ ծայնախօսութեան (phonétique) մէջ պիտի գրուեն իրենց զիբբը: Այսօր գիտական յօրինուածութեան բոլորովին հակառակը կը վարդա-

1 Մշակ, Թիւ 216 երկու ձեռք կը ստորագրենք մեր թատերագրին (Շիրվանզատե) այս սքանչելի տղերք. որ ընթեռնու տրժանի յօրուածի մը մէջ կը գաշտպաներ արդի եւ արեւմտեան ուղղագրութիւնը:

2 Սեպ չմեկտնիք: Ռուսահայ գրագետներու մէկ մասը՝ որ այսօր գեղեցիկ հնչեմակութիւններով իր մտանագրեր, վիպագրեր, հրատարակագրեր անուն մը ստացած ե. կը վերաբերի այն գառակագրին, որ սնած է զեւ գրարարով, կարգացած է կամ արեւմտեան է կարգալ մեր նախնեաց երկասիրութիւնները, կամ գրարարի ռուսացման գրազան է, այսպէս Ռաֆֆին, Ա. Ահարոնեան, Է. Ե. Եւզիմովեան, Ա. Կոստանով, Զ. Աւաքեան եւն, որոնց լեզուն՝ թէպէտ իրենց գտնուած միջավայրին ու չքրեանկին լեզուներու ազդեցութեան սակ զուրկ է հնչման նրաւթենէ, բայց մտնուածը ոմանք՝ ժողովրդական լեզուն գոզորիկ գարձուածներն ու առաւթիւններն իւրացնելով՝ հեշտաշարժ ընթացք մը տուած են իրենց գրին: Եստմայն ղեկա արեւմտեան հայոցն անհանգիստն համար՝ զեւ շատ երկար ատեն գծաւարարու ու թժալուր պիտի հնչէ այն հայերէնն, մտնուածք բայերն իտարճանցն ու բառերու հոլովմանց անակետով... Մեր ըսածը պէտք է հասկնալ ընդհանուր սահման:

պետեմք, երբ ուսանողին կաւանդինք թէ միջակ (հշող) բաղաձայններն են ը, զ, դ եւն, այդ սխալ կաւանդինք, վասն զի արեւմտեան հայերէնի մէջ ը, զ, դ լեռկ (յամբ) են եւ միջակ (հշողներն)՝ ա, կ, տ լերկերն են: Ահաւասիկ մեր ուղղելու կետերը, եւ ոչ թէ ուղղագրական քանի մը կապիկական նմանութիւններ ու փոխառութիւններ, որ ծիծաղելի կը զարմեն մեր արեւմտեան աշխարհարարը: Բայց խօսած ենք արդէն այս ետ դառնալու — անկարելութեան վրայ ուրիշ տեղ՝ Շատ անգամ փորձուածն ու ձախողուածն՝ այս անգամ քիչ մը բարեացակամութեամբ՝ եւ «Սահակ-Մեսրոպայ ի յարգանս», թերեւս յաջողի:

Կը մնայ տեսնել 3 կետը:

3. Ստիպուած ենք անկեղծօրէն խոստովանիլ որ զարմանքէ զարմանք կը զլրինք ամէն անգամ որ «ուղղագրութեան ինդիր», անուամբ կը տեսնենք մէկը կամ մէկայլ որ ձեռնամուկ կը լրջայ հայերէնին՝ իրր անտէր անտերունչ աւարկայի մը, իրր թէ ամբացնելու համար՝ եւ կը քայքայէ, իրր թէ դիւրացնելու՝ եւ կը կ'ընտռուէ, իրր թէ ուղղելու՝ եւ կը թիւրէ ու խոտորցնէ: Տեսնենք վայր մը թէ հայերէնն իրր գործարանաւոր լեզու՝ բնախօսական-կազմական կեանք ունի, եւ զայն խօսող հայն ըմբռնած է իւր խօսած լեզուին այս գերակշիռ առաւելութիւնը:

Մեր ակնարկին տակ կ'իջողի իսկոյն այն կետը՝ թէ անհնարին կը ըլլար հայերէն լեզուին մինչեւ հռութեան ստուերամած խաւարամութն հետեւել, եւ անոր կենաց սկզբունքներն հրունել, եթէ բնախօսական-կազմական կեանք ունեցած չըլլար, եւ այս վերջին ալ անհրաժեշտ մէկ պայմանն է՝ գործարանաւորութեան: Լեզու մը որ իւր անցեալ փառաւոր կենաց մէջ՝ իւր այսպէս ըսնեք՝ երիցագոյն քրոջ քով ունեցած է իւր սաղմնային ծնունդն, եւ անկէ յայտնի կամ զաղտնի անցուցած է ինքնուրոյն կեանք մը, եւ իւր քրոջ պառաւութեան հասակին մէջ ինք սկսած է տիրապետութեան ցուար ձեռք առնուլ, եւ նոյն իսկ շատ մը տեղեր՝ ուր քաշուած է քրոջ ձայնը, ինքը սկսած է ուժեղնալ եւ դարերու շրջաններու մէջէն յաջողած է այսօր իւր ազգին զաւակացը բերնին լեզուն իւր ձայնովը թրթռացնել, ո՛հ, կը խոստովանինք որ անհնար պիտի ըլլար այսպիսի յաջողութիւն մ'ունենալ, եթէ օժտուած չըլլար այն՝ զորաւոր ու գիմնացիուն «կազմական», կեանքով մը:

Չենք քաշուիր մեր հշոյակապ լեզուին վրայ տեսնելու այս կինսունակ յատկութիւնները, չենք դանդաղիր՝ նոյն իսկ անոր «անցման», չըմանին մէջ՝ ենթարկեալ բազմապատիկ իրադարձական երեւոյթներու տակ՝ նշմարել անոր բնախօսական կեանքին արտացոլացումները: Դեռ ի կազմակերպութեանն է մեր լեզուն: Բայց այս կազմակերպութիւնն իւր զարգացման շաւղին մէջ առանց սոսոսուման եւ ցատկաւանդութեան կը կատարուի: Լեզուն ինքնին կը ծնուցանէ իւր մէջ լեզուական խնդիրներն՝ իրր մէկ մէկ երեւոյթներ, բայց ինքնին ալ կը լուծէ՝ առանց արտաքին քայքայել ազդեցութեանց:

Արդ, այսպիսի կենսակց լեզուին մէջ տեսնուած այս օրինակ երեւոյթները քննելու տեղ՝ երբ ուղղակի ձեռնաձգ կը ըլլանք անոնց, յայտնի է թէ կործանիչ ու ապականարար դեր մը կատարած կը ըլլանք:

Հազար հինգհարիւր տարիներէ ի վեր՝ իւր թաւալման հետ երբ լեզուն կը պահէ ու կը պահպանէ անմոլոր իւր հնչուածները, լեզուական օրինաց ենթարկուելով իսկ՝

1 «Եռւշարձան», Արքի հայերէնի անցեալը, Ներկած ու սպագած, էջ 268—274:

կրնայ այսօր իւր վաղեմի հնչականութեան տարացոյցներն յարեւու ջուշանել, կրնայ այսպիսի լեզուի մը զստուիլ՝ բնատուական կեանք մը: Ի՞նչ պէտք ուրեմն 1500 տարի ետքը՝ սպաննել այս պահպանել կեանքէն շատ մը փուլեր, անպէտ հռչակել շատ մը հնչական ձայներ, հնչանշաններ: Եւ դեռ այնպիսի ժամանակ մը, երբ լեզուին այս կենտունակութիւնն՝ ինչպէս վերջ ցոյց տուինք, անդուլ կը գործէ բնիկ Տայաստանցոյ խօսելու գործարաններուն մէջ...: Ըստ մեզ, սպաննել է այս եւ ոչ պարեցնել, խաթարել եւ ոչ յարգարել:

Գրանշան մը իսկ պակեցուցէք լեզուին մէջէն, պիտի ստիպուիք պակեցընել շատ մը բառեր, բառերու ձեւեր, ձեւերու երանգներ, երանգներու նրբութիւններ, միով բանիւ՝ փոխանակ զարգացնելու լեզուն, պիտի սպաննէք զայն: Եւ կարեւոր պատճառ մը չկայ՝ այսպէս անխնայ ջարդելու ու ջաղիտելու: «Մէկ հնչիւնի մէկ զիր», վարդապետութիւնն հայերէնի համար աւելորդ է, վասն զի ամէն հնչիւն մէկ զիր ունի միայն, իսկ հնչանն մէջ եղած nuanceներն արդէն մէկ մէկ զատ հնչիւն կը համարուին, որ պէտք են իրենց զատ հնչանիցը (= տառը) ունենայլ:

Երբ ծայր, ծայր, ցայր այնպէս որոշ կը զանազանուին իրարմէ իրենց գործարանական հնչումովն, որ իրարու հետ չեն շփոթիր, իրաւունք կ'ունենայ բողբոլու մէկը՝ որ թերեւս քաջ տեղեակ չէ, կամ աւելի քաջունկն չէ՝ այս երեք գրերու հնչական երանգներն իրարմէ զանազանելու: Եթէ բողբոլու իրաւունք չունի, որչափ եւս՝ կոտորելու, յօշատելու է մէկիկ նետելու: Այս երեք լեզուատամային գրերու համար ըստածն հասկնալու է՝ ընկանապէս, միւս շարքի գրերուն համար պէ: Ի մասնաւորի եւ ու է, ւ ու վ կը կազմեն հակառակբանութեան կորիզը:

Այսօր տղայ մը իսկ գիտէ, որ գաղղ. *été, été, étaient, êtes, fêtes, fêtera, fêteraient* բառերուն բոլոր ձայնաւորները մեր է կամ եւ ձայնագրով կը փոխանակուին: Բայց թերթեցէք որեւիցէ գաղղ. քերականութիւն մը եւ տեսէք թէ ինչ անուն կու տան անէր, որ կը շփոթէ այս 7 տեսակ ըերն իրարու: Ինչ որ հոս միայն գաղղերէնէն համար կ'ըսենք, իմանալու է շատ մը հնչեւրդական լեզուներու համար ալ, այսպէս յն.ի, գերմ.ի, ռուսերէնի համար եւն:

Այս երեւոյթը կը տեսնուի՝ հնդեւրոպականէ դուրս, ուրիշ լեզուաբուններու տակ դասակարգեալ լեզուներու վրայ ալ: Օր. աղ. հունգարերէնի մէջ գտնուած երկու տեսակ *e*, *é* երն այնպիսի դժուարին դեր մը կը խաղան, որ գրեթէ անհանդուրժելի պիտի երեւային Տայուն, որ անմիջապէս «երկուքէն մէկը ջնջելու», դիւրին առաջարկութեան պիտի դիմէր՝ չեմ գիտեր ինչ խարեպատիր անուան տակ, եւ սոսկ հնչեցարացին իբր նուիրական հնաւանդ գանձ մը կը պահէ ու կը յարգէ եւ այս ժառանգած երկու *e*, *é* երն, մանաւանդ որ առաջինը միշտ ենթակայ է երկրորդին փոխուելու՝ այլեւայլ քերականական դէպքերու ազդեցութեամբ. *jötötémény* (բարեբարութիւն), *kefe*, *խոզանակ*, ունի *kefém* (առաջին ստացական), *kefét* (հայց.), *széjjelnéz* (շուրջը կը նայի), *értékes* (յարգի), *szükséges* (կարեւոր) եւն: Ունին մեր հայերէններն այս *e*, *é* երու փոփոխականութիւնը, բնաւ. այլ այնպէս կանոնաւորեալ է հայերէնի մէջ նին եւ էին գործածութիւնն, որ թէթեւ ուշադրութիւն մըն ալ կը բաւէ երկուքն իրարմէ զանազանելու: Թերեւս աւելորդ չըլլայ մեր ըսածը համառօտ վարդապետութեամբ մը հաստատելու:

ա) Էով շատ քիչ բառ կը սկսի հայերէն. եւ սկսածներն ալ՝ էակ(ան), էգ, էշ, էջ էն անդին չեն անցնիր:

ը) միավանկ բառ մը էով կը գրուի, երբ բարգուծիւններն ու հորովածներն ի ունին. պէտք = պիտոյ, պիտի. մէգ = միգապատ, սէր = սիրել (= գերմ. Werk = wirken).

զ) ըսգմնական բառերու միայն վերջին վանկը կրնայ է գտնուիլ¹. սակաւպէտ = (պիտուութիւն), արտօնատէր = արտօնատիրոջ.

ը) բառի մը վերջին վանկը² կրնայ միայն էով վերջանալ եւ ոչ՝ նով. այսպէս բացառականները (տիրոջմէ, եղօրմէ), շարիտարներ թէ, եթէ, բայերը սիրէ, գործէ.

ե) բայի մը խոնարհման ատեն՝ էով կը գրուին, ըլլոր յօգնակի երկրորդ դէմքերը, կը գործէք, գործեցէք եւն. անկատար եւ ապառնի ու պայմանական անկատարին ըլլոր դէմքերը, կը գործէի, կը գործէիր, պիտի գործէինք, եթէ գործէինք³ եւն.

Ահաւասիկ այս հինգ կանոններն են որոնց նիւթական մտառութեամբ կը բարձուին մէջտեղէն այն անյաղթելի երեւակայուած դժուարութիւնները: Թերեւս առարկուի, էն, յն, եւն վտարելով հայ այբուբենէն՝ այսպիսի կանոններու մտառութենէն եւ ուսմանէն զատել կուզենք մանկտին, եւ հոս է ահա մեր «մէկ հնչելնի մէկ գիր վարդապետութիւնը»: Եթէ յաջողեցանք մինչեւ հոս ըսուածներով համոզելու որ հայերէն լեզուն հարուստ ու բազմահնչական լեզու ըլլալով՝ դարբերու ընթացքին մէջ բարդած է լեզուական կանոն կանոնի վըայ, բայց հետեւողական կերպով. այն ատեն զիւրին պիտի ըլլայ ըմբռնել, որ այս լեզուն սորվելու համար միայն ականջը պիտի զգործէ, այլ եւ միտքը: Պարզապէս նիւթական կանոններով՝ առանց գիտակցական ուսումնասիրութեան՝ հայերէնի այբուբենն պէտք է միայն եւ միայն 27 — կամ առաւելն 29 նշանագրերու իջնել, այն ատեն կարելի է՝ ոչ թէ հայերէն գրել, այլ տեսակ մը հայ-էսպերանտո. իսկ միւս 9 վտարեալ գրերու հետ (է, կ, ձ, յ, լ, ը, ը, լ, փ, ժ) վտարել նաեւ հայերէնի բառաշանձէն 9—18 հազար բառեր: Այսպիսի անագրոյն խոստարտութեան արժանի չենք համարիր՝ մեր հնաւանդ լեզուն:

Այս կարեւոր խնդիրը լուծուած կը համարինք՝ եթէ յաջողեցանք ցարդ ըսուածներով ի հանդուամ բերել ընթերցողներն, որ ոչ բնիկ հայաստանցին, ոչ արեւմտեան հայերէնը գործածողներն եւ ոչ իսկ՝ զհայերէնն իբրեւ գործարանաւոր լեզուն բնախօսական կազմական կեանք ունեցող նկատողները, պէտք կը տեսնեն հաւատարմ ուղղագրութեան խնդրի մը գոյութեան: Վկայ մեր ըսածներէն՝ այն սակաւ հետաքրքրութիւնն, որ ցոյց կը տրուի արեւմտեան հայ հրատարակարտութեան կողմանէ, արեւելեան հայերէն երբեմն երբեմն զբաղեցնող այս խնդրին: Թէ միայն մեր ըսուածն գաղափարն չէ այս, այլ արեւմտեան ամէն հայ գրողներու, թող իբրեւ վկայ խօսի չր. Ն. Թորոսեան («Բ.» 5173) «... Սահակ մը, Մեսրոպ մը՝ օժանդակութեամբ ափ մը գործակիցներու, վերջնական կազապարը կու տան լեզուին, թէ հնչական եւ թէ ՈՒՂՂԱ-ԳՐԱԿԱՆ տեսակետներով, այնպէս որ անկէց մինչեւ այսօր, 1500 տարիներու ընթացքին մէջ, ոչ մէկ հեղինակութիւն պէտք կը տեսնէ կամ կը յաւակնի անձտութիւն մը, սխալ կամ բարեփոխելի կէտ մը նշմարել եւ անոր համեմատ փոփոխութիւն մը ի գործ դնել» եւն: — — —

¹ Ի բայ առեալ տէրութիւն, անտէրչուութիւն (աւելի ուղիղ՝ անտէրչու. անտէրչութիւն), չէզք եւն, որքը կրնան ընգծանուր օրինաց հզաասակիլ եւ եով գրուիլ.
² Յայտն է թէ ինչ օրինոք միայն է կրնայ գտնուիլ այս ժամանակներու մէջ:

Բ.

«կայ ուղղագրութեան խնդիր արեւելեան հայերէն գործածողներուն համար», թէ խնդիր կայ, անտարակուսելի է, բայց ոչ միշտ եւ ամէնուն համար, վասն զի ընդհատ ժամանակաւ եւ տարբեր առիթներով՝ իրենց «պարսկերէ յառաջ քշելու», համար, հրապարակ կը հանեն ոմանք այս խնդիրը. ինչպէս այս օրերս՝ Սահակայ-Մեսրոպայ Յօրեղեանին առթիւ պատշաճ դատուելի է վերստին արծարծել խնդիրը:

Վերոյիշեալ ծանօթութեան մէջ յիշատակած ուսաստանայ գրագէտներու համար ալ չկայ խնդիր, մանաւանդ Աղայեանի լռելէն ետքը...: Բայց կայ վ-ալաճառ մը, որ յամենայն դէպս կը ջանայ, բոլոր հայերէն հին ու նոր բառերն աղճատել, աղարտել, աւերել եւ նոր գրութեամբ, արտառոց բառեր հրապարակ նետել. «Թաղաւոր, նաւերով, ել, իցիլ, վալվր, եւ ուրիշ չգիտեմ ինչ անձունի ձեւերով անպատճառ բառերու գրութիւնը փոխել տալ կը ճգնի: Մենք 2 տարի յառաջ աշխատեցանք, տքնեցանք, բայց «յիմարի», տեղ անցանք, հիմայ իսկ կարծենք, տարբեր չեն որակուիր, երբ հոգով չափ կ'ընդգրկմանսք այսպիսի այլ ընդ այլը գրութեանց երբ հանդիպինք:

Բայց մէկ բանի վրայ կը զարմանանք: Այս առաջարկութիւնն ընողը կը տեսնէ, որ ընթերցողներն ու գրողները դանձ մը, խերեւէջ մը իսկ չեն տար այսպիսի անպիտան ուղղագրութեան մը, ո՛չ որ կը հետեւի, եւ սակայն աննկուն յամառութեամբ կը շարունակէ ինքը միայնակ իւր վ-երն ցանկլու սփռելու՝ «ընդ ոլորտս տիեզերաց»: Այս սողերը գրողը յայտնած է ուրիշ տեղ, թէ կարճ միջոցը գտած է այսպիսի ակնախոց գրութիւններէ չազդուելու, — զանոնք կարողալը զանց կ'ընէ: Բայց կը հետեւին ամէնքն այս միջոցին... Սակայն արդար ըլլալու համար՝ վ-երու հեղինակին վրայ ալ կը ցաւինք: Կը ճգնի, կը ջանայ, «զոր» կու տայ իւր անձին, բայց կը մնայ գրածը «ձայն բարբառոյ յանապատի»:

Ուրիշ զարմանալու կէտ մըն ալ ունինք: Երբ 2 տարի յառաջ այս վ-ագրութեան դէմ ասպարէզ իջանք, քաջարեական ու արտապնդիչ յորդոր ընդունեցանք, բայց չգտնուեցաւ մէկը — բայց ի Աղայեանցի խմբէն — որ վ-ագիր պարունին՝ հայ լեզուին բրած անհարկի ձեռննդութիւնը ձաղկէր... Այժմ չեն հետեւիր, բայց այս բաւական չէ: Որոմն անտես ընելով չի խլուիր այն, այլ պէտք է արմատաքի խլել ու հուրը նետել: Ըստ մեզ՝ այս աններկի ժաման ու յանդգնութեան հանդէպ՝ անզգայ կ'ինալ, սեռակ մը անտարբերութիւն է հայ լեզուի դէմ, որուն նուիրականութեանն այսպէս իւրաքանչիւր որ ըստ կամս կրնայ եղիւր ձեռք նետել...:

Երրորդ զարմանալի կէտս այն է — եթէ սոյոց է լրագրաց գրածը — որ կրկնակ յօրելաններու առթիւ մասնաժողով մը կազմուեր է՝ ուղղագրական հարցը իբր թէ քննելու: Կ'ըսուի թէ վ-ալաճառ պարունն ալ անդամակցութեան հրաւիրուած ըլլայ... Եթէ սոյոց է այս պարագան, այն ատեն «ուղղագրական մասնաժողովն», կազմողն ալ, հրաւիրողն ալ ազատ չէ ի չքմեղանաց, վասն զի հայ լեզուին որոշ կանոններն ոտքի տակ տուող պարունի մը այսպիսի պաշտօն տալ՝ կարծենք, ամբարի մէջ պանիրը կատուին հսկողութեան յանձնելէն ոչինչ տարբերութիւն ունի: Ոչ թէ բարի բան մ'ընելու բարի դիտաւորութիւն ունենալու է, այլ բարեսացակամ ամէն միջոցներն ալ գործածելու է: Լեզուական այսպիսի կարեւոր բարենորոգում մը կը պահանջէ ատակ, կարող, առ այն պատրաստուած անձինքներու համագործակցութիւն: Այսպիսի ան-

ձիքներէն առ այժմ կը ճանչնանք Պր. Ա. Թաշատուրեան, Պր. Հ. Աճառեան, Դր. Գարբէրեան, Դր. Թիրեաքեան, Արժ. Մ. Մազուտեան, եւ Թերեւս քանի մը ուրիշներ ալ, որոնք՝ գիտնէք թէ կը 'ղողղան' մերսոյեան գրերու անձեռնմխելու-թեան վրայ, եւ համոզուած ենք, թէ պիտի առաջարկեն՝ ուղղագրութեան խնդրոյն լուծուիմ օրիշ սեղ փնտռել, եւ ոչ վ-ավաճառներու քով . . . :

Դժբախտութիւն եւ մեծ դժբախտութիւն կը ըլլայ, եթէ կրկնակ յորեքաններու յաջողութենէն արդէն՝ ձեռնամուխ ըլլանք այսպիսի ոչ-ատակ անձնամատոյցներու ձեռքով բախտն որոշել հայ պարուբնին իւրաքանչիւր նշանագրին . . . : Եթէ հրճուեցան Սահակ ու Մեսրոպ իրենց անմահութեան մէջ՝ իրենց որդւոց կրակ-սաղիսութեան վրայ, ջանանք որ անվժար մնայ այս հրճուանքը. եւ կը ըլլայ այս եթէ ձեռնմխի ըլլան անասակներ՝ լեզուագիտական ու լեզուաբանական խնդիրներ շոշափելէն:

Մեր զարմանքը զսպելէն ետքը՝ փութանք յայտնել թէ ի՞նչ նկատմամբ հաստատեցինք թէ 'կայ ուղղագրութեան խնդիր' արեւելեան հայերէն գործածողներուն համար, :

Երեք տարիէ ի վեր կը հետեւինք՝ մերթ ընդ մերթ բռնկող այդ խնդրին, եւ կամաց կամաց կը կազմաւորուի մեր մտքին մէջ այն համոզումը, թէ այս ուղղագրութեան խնդրոյն չարիքն աւելի խոր է, քան որ կը կարծուի: Պիտի ըսենք՝ այն թեթեւ վարուելն է, զոր կը գտնէ հայ լեզուն ուսուսհայ մեծամասնութեան կողմանէ: Գոնէ այսպէս կը վկային ծանօթք մա երբեմն հրապարակագիրք ալ: Մ'ըսուի թէ ուսուսհայոց ³/₄ NB. երեք չորրորդ մասը՝ առ տակաւ կը մտնայ իւր բնիկ լեզուն. ընտանեկան լեզուն շատ եւ շատ տեղ կը փոխանակուի ուրիշ լեզուներով . . . եւ միայն Կառկաս, եւ ի մասնաւորի Թիֆլիզ քիչ շատ կարեւորութիւն կը տրուի հայերէնի: Թէ որչափ մասն ստոյգ է այս մեր լածններէն եւ որչափը՝ յապաւելել, այն առ այժմ թող խնդրէ դուրս մնայ, բայց եթէ այսպիսի պայմաններուն կէսն իսկ ստոյգ ըլլայ, կարի դժբախտ հանգամանք մը համարելու է: Եւ այս՝ հայերէն լեզուին համար՝ դժբախտութիւն մանաւանդ թէ ինչու ոմանք անպատճառ պարզել, դիւրացնել կը ջանան հայերէնի ուղղագրութիւնը:

Եթէ լաւ թափանցած ենք չարեաց արմատին, եւ հայերէնի ուսուցիչներն այս զարմանով կը կարծեն չարիքը բառնալ, դժբախտաբար յայտ ալ պիտի ստիպուինք իրենց ընդգիմարանը գտնուիլ: Ազգու միջոց չէ այս: Ուղղագրութիւնն այսպէս թեթեցնել կարծելով՝ ձեռք բերուած արդիւնքն ալ առաջ ու կեղակարծ կը ըլլայ: Ուղղագրութիւնը լեզու ըսել չէ: Հոս չարիքը շատ խոր է, շատ խոր ըլլալու է միանգամայն եւ դարմանը: Հայերէնին սերն արծարծելու է, հայերէնին իրր հայ լեզու՝ հայ մարդու ունեցած կարեւորութիւնն ըմբռնել տալու է:

Բայց եթէ ստոյգ է այս մեր տեսութիւնն, այն ատեն դարձեալ իրաւունք պիտի ունենանք հաստատելու, որ հոս ալ ուղղագրութեան խնդիր չկայ հայուն համար, այլ հայերէն լեզուի խնդիր: Այն ատեն պարբերաբար շրջան առնող այս խնդիրն աւելի ընդարձակ հիման վրայ պէտք է յուզել: Մասնականն ուղղելով կամ ուղղել ուղղելով՝ ընդհանուրն ուղղուած չըլլար, այլ հայ լեզուի ուսուցման կարեւորութեան համոզելով զՏայն, կարելի ըլլայ թերեւս շոշափելի արդիւնք մը ձեռք բերել:

Կարելի է թէ չտփազանց յոռի ըլլայ մեր կազմած գաղափարը՝ մեր կաւկասահայ Տամեղեացի նկատմամբ. սակայն շատ ստէպ լսած ենք տրտունջն երիտասարդաց նկատմամբ, որ շատ քիչ ժամանակ կ'ունենան հայերէնով զբաղելու եւ պետական զարդանքու մէջ՝ բնականապէս չեն ունենար՝ հայերէնի գիտութիւնն ընդարձակելու առիթն ու պատեհը: Թամենայն դէպս՝ կը խորհինք, թէ մանաւանդ մեր երանելի ու շնորհագարը Սահակ-Մեսրոպ քաջանուններու կրկնակ յորելանները պիտի բերեն եւ պէտք են բերել փոփոխութիւն մը այս՝ շատ աննախանձելի դրութեան: Երբ հայութեան ոյժն նկատուած ուսահայք շնորհայանան իբր մեյթ ու նեցուկ հայ լեզուի, այն ասան շատ ծաղկալից հեռանկար մը չէ, որ կը նշմարուի ապագային խորքերուն մէջ: Ազգութիւնն մէկ կուսան միայն ունի, լեզուն. ուրիշն հայութիւնն ալ մէկ ստնկուի՝ հայերէնը: Եթէ ցայժմ պահպանուեցաւ հայութիւնն՝ իւր լեզուին ապարին պատասպարելուն էր, եթէ այսուհետեւ ալ հայութիւնն պահպանել կ'ուզենք, պահպանենք նախ մեր լեզուն:

Սակայն լեզուն ալ կը պահպանուի, երբ խիստ պահպանողական ոգով կը յարգուին անոր միօրինակութիւնն ու կանոնաւորութիւնը: Միօրինակութեամբ ու կանոնաւորութեամբ սիրելի կը դառնայ լեզու մը, վասն զի կանոններն որչափ ալ դժուարին ըլլան, կը բառնան լեզուի մը վրայէն կամայականութիւններն:

Այսպիսի լեզու մը աւանդեցին մեզի մեր երանաշնորհ հայրապետներն ու վարդապետները, եւ այսպիսի կանոնաւորեալ ու միօրինակեալ լեզուին համար թափեցին իրենց ճիգն ու ջանքը: Դարերով ալ եւ՝ աւելի խիստ ու դժպէսի պատահարաց ու դիրքերու մէջ, պահուած կը գտնենք իրենց աւանդը, առ մեզ թողած ժառանգութիւնը: Մեր գործը պիտի ըլլայ՝ պահպանելով ու զարգացնելով մեր աւանդը՝ թողալ մեր յաջորդներուն: Այսպիսի պահպանութիւն մը կը պարտաւորէ զմեզ հսկելու խղճի մտօք մեր լեզուին անարատ ու անաղարտ մնալուն: Թող մեծն ու փոքրն զայս քանդակէ խորաքանդակ իւր մտաց մէջ:

Սահակն ու Մեսրոպ մեր երանաշնորհ նախնիք՝ արտաքին աղմուկներով չեն փառաւորուիր, — անոնցմով ժամանակակից հայութիւնն է որ կը պանծայ, — անոնք կը փառաւորուին երբ՝ մշտնջենաւորի հայ լեզուն՝ հայ մարդուն ըզրանը, հայ ընտանիքի ծոցին մէջ, հայութեան մէջ: Հոս պիտի երդնու այսօր ամէն հայ յանուն Սահակայ եւ Մեսրոպայ. «սիրտս հայ պիտի զգայ, միտքս հայ պիտի խորհի, լեզուս հայերէն պիտի խօսի»:

Ն ա յ ս ա գ, 10 Նոյ. 1913:

Հ. Գ. ՄՐՆՆՂԻՇԵԱՆ

